

ԱՇԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Բաբելոն :

ԲԱԲԵԼՈՆ կամ Բաբելոն քաղաքը աշխարհիս հին և երեւելի քաղաքներէն մէկն եղած է . հնութեանը պատճառաւ երբ և որու ձեռքով շինուիլը ըստոյդ չգիտցուիր . աւելի հաւանական կ'երեւնայ թէ Կերրովիթ Քամայ թուր շինած ըլլայ լեզուաց խառնակութենէն քիչ վերջը . բայց ոմանք կ'ըսեն թէ ինքը մինակ հիմք ձգեց և ուրիշ թագաւորներ առաջ տարին . ոմանք ալ թէ Յամիրամ Կինոսի Ասորեստանեայց թագաւորին կինը շինեց ու աթուը հոն դրաւ . աս իրաւ և որ Յամիրամ կանգնեց Բաբելոնի բարձր պարիսպը՝ նոր կերպով թափած մեծամեծ աղիւաներով , և վրան 250կ չափ աշտարակներ կանգնեց . Եշիրատ գետը՝ որ քաղաքը երկու մաս կը բաժնէր , կամրջով մը միացուց , երկու ծայրն ալ մէյմէկ թագաւորական պալատներ շինեց որ գետնին տակէն իրարու հետ հաղորդակցութիւն և անցնելու ճամբայ ունէին . քաղաքին մէջտեղն ալ Անելայ փառաւոր մեհեան մը կանգնեց : Եշրոդոտոս ականատես պատմին ըսելուն նայելով՝ Բաբելոն Ասորեստանցւոց ամենէն երեւելի քաղաքն էր՝ մեծ դաշտի մը մէջ շինած քառակուսի ձեռվ . իւրաքանչիւր կողմնն մէկմէկէ ունեցած հեռաւորութիւնը 120 ասպարէզ , որովք ըոլոր շրջապատը կ'ըլլայ 480 ասպարէզ որ 50 մղննէն աւելի ըսելէ . մէջի եղած շէնքերը այնպէս փառաւոր զարդարած էին որ նոյն ժամանակը քաղաք մը չկար աշխարհիս վրայ որ անոր հաւասարէր : Չորս կողմը լեցուն ջրով մեծամեծ փոսեր կային , ասոնցմէ հանած հողը պարիսպ շինելու գործածեցին . իսկ պարսպին լայնութիւնն էր 50 կանգուն , բարձրութիւնն ալ 200 , որուն վրայ չորս ձիով կառք մը համարձակ կրնար երթալ . երկու պարիսպ ունէր , որոնցմէ ներսինը դրսինին պէս ա-

մուր էր բայց աւելի նեղ : Կուինտոս Կուրտիսս պատմիչը քաղքին և պարըսպին մեծութիւնը ցուցնելու համար կ'ըսէ թէ պարսպին ներսի կողմը կար բաւական արծելու ու ցանելու տեղեր , որով ժողովուրդը երկար պաշարման ժամանակ՝ սովոր ազատ կը մնար : Եշրոդոտոս ալ կ'ըսէ թէ Բաբելոն քաղաքին այնչափ մեծ ըլլալուն պատճառաւ՝ մէջ տեղը եղած քնակիցները չեն իմացած Կիւրոսին քաղաքը առնելու ինչուան որ խելմը ժամանակ չէ անցած : Հարիւր պղնձէ դուռ ունէր , տները իրեք չորս յարկով էին և ճամբաները ուղիղ : Ը ինուածոց մէջ շատ անուանի էին թագաւորին պալատը և Բաբելայ մեհեանը ու անոր մէջ եղած երեւելի աշտարակը , որուն իտարիսին էր ուղիղ քառակուսի մը՝ լայնութիւնն ու երկայնութիւնն երկու ասպարէզ . անոր վրայ բարձրացուցած էր աշտարակը մէկ ասպարէզ երկայնութեամբ , ուրիշ աշտարակ մըն ալ անոր վրայ . ինչուան ութը աշտարակ վրայէ վրայ , և ասոր վրայ կ'ելլէին դրսի կողմէն շրջապտոյտ սանդիսով մը , մէջտեղը նատելու տեղ կար՝ ուր հասնողները քիչ մը հանգիստ կ'առնէին . աշտարակին ծայրը ընդարձակ սրբազն սենեակ մը՝ որ Անելայ նուիրած էր , և մէջը լեցուն կռատան վերաբերեալ հարուստ անօթներ կային . մէկ մեծ անկողին մը քովն ալ ոսկիէ սեղան , դիտարան մը աստղագէտներու համար : Բաբելոնացիք շատ անուանի էին աստղաբաշխութեան մէջ , և շատերը եղան որ աս աշտարակը Եգիպտոսի ամէն բուրգերէն աւելի բարձր դրին , ոմանք ալ ըսին թէ աս պիտի ըլլայ ան երկնածայր աշտարակը՝ որուն շինելու ժամանակ մարդկանց լեզուն խառնակեցաւ :

Բաբելացիք Յամիրամէն վերջը գրեթէ այնպիսի թագաւոր մը չունեցան որ յիշատակի արժանի գործք թողած ըլլայ , կամ թէ մեզի հասած ըլլայ , ինչուան Արդանաբազալ , զորն որ Ա արբակէս Արաց իշխանը , Պարոյր Հայոց



Ի Ա Ր Ե Լ Ո Վ Ա Յ :

Նահապետը և Շեղեսիս բարելացին միաբանելով սպաննեցին . Ու արբակէս ինչպէս Հայոց վրայ զՊարոյրը թագաւոր դրաւ , նոյնպէս Շեղեսիսն ալ Շաբելոնի վրայ . իրմէ վերջը անուանի եղաւ Շաբուգոդոնոսոր որ Շաբելոն քաղաքը երկրորդ անգամ զարդարեց , և նոյն փառաւորութեան մէջ մնաց ինչուան Խիւրոսի ժամանակ : Դարեհին ատենը ապստամբութե մը պատճառաւ Պարսիկք պարիսայը կործաննեցին և քաղքին դռները վերցուցին . անկէ ետքը կամաց կամաց ժողովուրդը քիչցաւ , և երբոր մօտերը Աելեկիս քաղաքն ալ շինեցին Շցեքսանդրիյածորդները՝ Շաբելոն բռնրովին ընկաւ . Յովսեպոս եբրայեցին ատենը քաղքին մեծ մասը փլած , ժողովրդեան ալ շատը հրեայ են եղեր . անկէ վերջը ալ աւելի աւերակ անսապատ դարձան , իսկ հիմա և ոչ ամէն աւերակներուն նշանները կ'երևնան , բայց ան մնացորդներէն ալ կ'իմացուի եղած շէնքերուն մեծագործութիւնը և բնակչաց հանձնարք :

Դանապարհորդ մը թէ տեղը քըննելով և թէ հիներուն ըսածը , կը հաստատէ թէ Շաբելոն կ'իմայ հիմակուան Հիլէ քաղաքին մօտերը որ Խփրատ գետին վրայ Շաբելոնի աւերակներուն մէկ մասին մէջ շինուած քաղաք մըն է . Շաբելոնի մնացած աւերակները իրենց հնութեանը պատճառաւ բլրակներ ձեւացած են . բայց կ'երևնան շատ աղիւսի ու խեցիի կտորներ . արևելեան կողմի աւերակները կը սկսին Հիլէ քաղաքին վերէն ինչուանի վերէն ինչուան երկու մղոն

տեղ՝ ու պղտիկ բլրակներ ձեւացած են . տեղ տեղ կան պարիսապներ երկու մէթը ու կէս թանձրութեամբ , որոնց վրայ ասդին անդին խեցեմորթի ձեւեր կը գտնուին . կամարասիւներ ալ կ'երևնան որ կրով ու նաւ թով խառնած աղիւսով շինած են , և այնպէս ամուր՝ որ անկարելի է ամբողջ աղիւս մը քակել հանել անկէ : Այս աւերակներուն արևելեան հիւսիսային կողմը անուանի մշտադալար ծառ մը կայ որուն տեղացիք Անելանունը կուտան , և կ'ըսեն թէ աս ծառը Շաբելոնի փառաւորութեան ժամանակը ծաղկած է եղեր : Ո՞իւձէլիպէ ըսուած տեղին հիւսիսային կողմը մէկ մարդաշափ մեծութեամբ արձանատեղ մը գտան որ պղտի դռնակով մը փոսի մը մէջ կը հաներ , հոն տեղ մէկ թթենի փայտէ մնտուկի մը մէջ մարդու մարմին գտնուեցաւ . ասկէ զրգուած սկըսան փորելուրիշնութեանց համար , ու գտան սիւներ՝ մէջ երնին պարապ , աղնիւ բանած խեցիի կտորներ , դրսի կողմէն գեղեցիկ Ճերմակ վեռնիճնուած . ետքը ուրիշ շատ ամբողջ մնացած կմախքներ ալ գտան , որոնց մէկուն սլնատուկին տակը կայ եղեր կլոր քար մը վրան պղնձէ թռչուն մը կացուցած . ասկէ հետեւցուցին որ Ո՞իւձէլիպէն ըլլայ մէկ դամբանարան կամ մեռել պահելու տեղ մը : Խփրատ գետին արեմտեան կողմը մեծ աւերակ մը կայ որ կը կարծուի թէ Շալայ աշտարակն ըլլայ . անկէ քիչ մը հեռու Դահմազա գեղին քով մէկ մեծ աւերակ մըն ալ կայ որ մեր հոս դրած պատկերին

մէջ կ'երենայ և կ'ըսեն թէ Շաելայ տաճարն է . ասիկայ է Շաբելոնի տերակներուն մէջ ամենէն զարմանալին : Արաբացիք Պիքու Ա, Էրուտ կ'ըսեն ասոր կամ Շալու Ա, Էրուտ Ա-այ, իսկ Նրեայք Շահնար Ա, աբու Գողոսոսորայ, որ բարձր հողաբլուր մըն է շրջապատը 684 մէթր, արևելեան կողմը Ճեղքուելով 18 մէթր բարձրութեամբ խոր փռ մը ձեւացած է, մէկալ կողմերը բոլոր աւերակ . աղիւմներու կտորներ ասդին անդին ըլուրի պէս զիզրւած . մեծ հողաբլուրն ալ նոյնապէս հին աւերակ մըն է սե կոտրած քարերէ, մարմարիսնի կտորներէ ու խճերէ ձեւացած . այսպիսի հողաբլուրներ ուրիշ կողմեր ալ շատ կան և աւելի մեծութեամբ : Շաելայ մեծ տաճարը Երողոտափի ըսածիննայելով ըրգածե պիտի ըլլայ, կամարասիւները խեցեմորթներով զարդարած, ՇՀ հանուր նիւթը աղիւս՝ արեւուն կամ փռան մէջ եփած, և որպէս զի չէնքերը գեղեցիկ երեւնան՝ կը գունաւորէին ու վեռնիճ կուտային անոնց : Ուագաւորա-



Ուագաւորական պալատին աւերաները :

կան պալատը որուն պարսպին աւերակներն են պատկերիս մէջ երեցածները, զարդարած է եղեր կենդանեաց արձաններով ու իրենց ընական գոյնը վրանին տպաւորած . վասն զի նախ կը նկարէին կղմինտուի վրայ ու ետքը կ'եփէին . Ոիչ տեսաւ ասոր աւերակներուն մէջն ելած մէկ վիթխարի առիւծ մը Ճերմակ կրանիտէ : Ումանք կ'ըսեն թէ Շամիրամ Շաբելոնի մէջ շատ փառաւոր շնէքեր շնէլէն զատ քարէ կոթող մըն ալ կանգնեց 38 մէթր բարձրութեամբ, և թէ աս միակտուր քա-

րը Նայաստանին բերաւ . բայց հիմա իմացուեցաւ որ Նիթթ ըսուած տեղէն վեր լեցուն է աս տեսակ քարի հանքեր : Շրիտանիայի թանգարանին մէջ Շաբելոնի կղմինտոներուն շատ տեսակը կայ, նոյնպէս վարպետ բանած քարեր, ինիքով հանդերձ մատանիներ : Շաբելոնի աւերակացը մէջ գտնուեցան նաև մանր գլանաձև քարեր մէջերնին ծակ, որոնց վրայ խորհրդաւոր տեսարաններ փորուած են ինչպէս մարդկան բազմութիւն, անասուններու հօտ և այլն . աս գլաններէն ոմանք կաւէ են, ոմանք աղնիւ քարերէ . Եշիրատին մէջէն հանած անօթ մը գտան ու անոր մէջ շատ դրամներ Եցեքսամնդրի և իրեն յաջորդներուն, բայց անոնցմէ զատ երկու դրամ ալ՝ որ հին Շաբելոնի դրամ սեպուեցան :

Բայդանուր Վիճակգրութիւն աշխարհի բաշխամարդութեանը :

Ուկ որ սովորական կարծիքով մը ենթագրենք թէ աշխարհիս վրայ հազար միլիոնի չափ ընակիչ կայ, և թէ մարդուս կենաց միջին երկայնութիւնն է 33 տարի, ըսել է թէ աս 33 տարուանս մէջ 100 միլիոն մարդ կը մեռնի, որով մեռնողներուն թիւը կ'ըլլայ

Դմէն տարի 30, 000,000,

Դմէն օր 82, 000,

Դմէն ժամ 3, 400,

Դմէն վայրկեան 60 :

Ուկ որ մարդիկ չի մեռնէին՝ ինչուան հիմայ երկրիս վրայ 173 հազար միլիոնէն աւելի ընակիչ կ'ըլլար, և որովհետեւ բոլոր երկրիս ցամաք կտորին մակերեսոյթն է 1587 միլիոն քառակուսի ոտք, ան ատեն 109 հատ զրեթէ երկրիս պէս ցամաք պէտք էր որ այսչափ բազմութիւնը մէյմէկ քառակուսի ոտք տեղւոյ մէջ սղմէին :

Ենթագրենք դարձեալ թէ աշխարհիս ստեղծուելէն ինչուան հիմայ 5700 տարի է, կամ յիսունը եօթը դար, և